

ՃՐԱԳԱԼՈՅՅ

Ի՞նչ կը նշանակէ «Ճրագալոյյ»: «Ճրագալոյյ» բառը կազմուած է երկու բառերէ՝ «ճրագ» և «լուցանել»: Լուցանել բառը գրաբար է եւ կը նշանակէ՝ վառել: Այս իմաստով, «Ճրագալոյյ» կը նշանակէ՝ ճրագը կամ ճրագները վառել, լուսադրել:


Նախապէս մեր եկեղեցին բոլոր մեծ տօներու նախընթաց երեկոյին նախատօնակ կը կատարէր: Նախատօնակի բոլոր արարողութիւնները կը կոչուին՝ ճրագալոյյ, որովհետեւ արարողութեան ընթացքին եկեղեցւոյ կանթեղները, եւ այլ ճրագներ ու մոմեր կը վառուին եկեղեցւոյ մէջ, մոմերը կը բաժնուին հաւատացեալներուն: Նոյնը ամեն կիրակմուտին կատարելու սովորութիւնն ալ ունեինք, ահա թէ ինչու, կիրակմուտին երգուող լոյս Զուարք երգը կոչուած է՝ «Օրինութիւն ճրագաց»:

Այսօր սակայն, տօներու նախընթաց երեկոյին կատարուող նախատօնակները ճրագալոյյ չեն կոչուիր: Այսօր «Ճրագալոյյ» բնորոշումը կը գործածենք միայն սուրբ Ծնունդի եւ սուրբ Զատիկի նախընթաց երեկոներուն մատուցուող Պատարագներուն համար:

Հայ Եկեղեցին տարին միայն երկու անգամ երեկոյեան սուրբ Պատարագ կը մատուցէ: առաջինը սուրբ Ծնունդի նախընթաց երեկոյին, իսկ երկրորդը՝ սուրբ Զատիկի նախընթաց երեկոյին եւ ինչպէս ըսի, ասոնք են որ «Ճրագալոյյի Պատարագ» կը կոչուին:

Ի՞նչ է նպատակը ճրագալոյյին: Սուրբ Ծնունդի եւ սուրբ Զատիկի նախընթաց երեկոներուն մատուցուող ճրագալոյյի Պատարագներուն նպատակն է՝ պատրաստուիլ յաջորդ օրուան մեծ Խորհուրդին: Անցեալին սուրբ Ծնունդի ու սուրբ Զատիկը կանխող ամբողջ օրը կը կոչուիր ճրագալոյյ, եւ ոչ թէ միայն երեկոյեան մատուցուող Պատարագը: Ինչո՞ւ համար. որովհետեւ հաւատացեալները ամբողջ օր մը կը նուիրենին ինքնապատրաստութեան աշխատանքին, վառ հաւատենով դիմաւորելու համար յաջորդ օրուան մեծ Խորհուրդը:

ՀԱՅՑ. ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ Ս. ՊԱՏԱՐԱԳ



ՊԱՏԱՐԱԳ

2.-Պատրաստութիւն ընծաներուն

Գ.-ԲՈՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ կամ
ՀԱՏԱՑԵԱԼՆԵՐՈՒ Ս. ՊԱՏԱՐԱԳ
ԽԱՎԱՎՈՒԹԻՒՆ ԱՍԵՆԵՑՈՒՆ

«Յիսուս Քրիստոսի, մեր Տիրոջ միջոցաւ, որուն հետ քեզի՝ Սուրբ Հոգիիդ եւ Ամենակալ Հօրը կը վայելեն փառքը, իշխանութիւնն ու պատիր. այժմ եւ միշտ եւ միշտ յախտեանս յախտենից: Ամէն»: Գողգոթայով եւ Փրկագործութեան Խորհուրդով իմաստաւրուած, կը ներկայացուի ժողովուրդին, եւ այս նուիրական պահը հաւատացեալներու ուշադրութեան յանձնելով՝ սարկաւագը կը յայտարարէ.- Պոսխումէ (մտիկ ըրէ):

Արդարօրէն երկնային յախտենական արքայութեան գրաւականը եղող Աստուածորդուն՝ Փրկչին մարմինն է, որ կը բարձրանայ պատարագիշ քահանային ձեռքերուն մէջ...



ՅՈՒ ԽՈՍՔ Ի ՈՉԵԵՐՈՒՄ ԵՐԱԳ Է ՈՒ ՇԱՒԻՆԵՐՈՒՄ ԼՂՅԱ
(Ա. 119.105)

Ժ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, 5 ՑՈՒՆՈՒՄ 2025

ԺԻԴ 1

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԹԱԾՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Տիտ. 2.11-15: Մտթ. 2.1-12

ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ՎՐԵՏԱՎՐԱՅՆ

ԸՆ ՄՎԱՏԾԵԽՈՄ 2.1-12

Հերովդէս թագաւորի օրերուն էր, որ Յիսուս ծնաւ Հրէաստանի Բեթլեհէմ քաղաքին մէջ: Եւ ահա արեւելքին մոգեր եկան երուաաղէմ եւ հարցուցին.- Ո՞ւր է Հրեաներու նորածին թագաւորը. մենք տեսանք անոր աստղը արեւելքի մէջ եւ եկանք երկրպագելու իրեն:

Երբ Հերովդէս թագաւոր լսեց ասիկա՝ վրդովեցաւ, եւ իրեն հետ՝ երուաաղէմի բոլոր բնակիչները: Կանչեց ժողովուրդի բոլոր աւագ քահանաներն ու Օրէնքի ուսուցիչները եւ հարցուց անոնց, թէ ո՞ւր պիտի ճնէր Քրիստոսը:

Անոնք պատասխանեցին.- Հրէաստանի Բեթլեհէմ քաղաքին մէջ, որովհետեւ Միքիա մարգարէն այսպէս գրած է.- «Դո՛ւն, Բեթլեհէմ, Յուղայի քաղաք, Հոչակով նուազ չես Յուղայի միւս քաղաքներէն. որովհետեւ քեզմէ պիտի ելլէ իշխան մը, որ պիտի հովուէ իմ ժողովուրդա՝ Խրայէլլ»:

Այս ատեն Հերովդէս գաղտնաբար իր մօտ կանչեց մոգերը եւ անոնցմէ ստուգեց աստղին երեւելուն ժամանակը: Ապա զանոնք Բեթլեհէմ դրկեց, պատուիրելով.- Գացէք եւ ստոյգ տեղեկութիւններ քաղերով գտնէ՛ք երեխան, եւ երբ գտնէ՛ք՝ ինծի իմացուցէք, որպէսզի ե՛ս ալ գամ եւ երկրպագեմ իրեն:

Թագաւորին այս հրահանգը լսելէ ետք, մոգերը մեկնեցան: Անոնք չափազանց ուրախացան, երբ կրկին տեսան այն աստղը, որ արեւելքի մէջ տեսեր էին, եւ ահա աստղը առաջնորդեց զիրենք մինչեւ որ եկան ու կեցաւ այն վայրին վրայ ուր երեխան կը գտնուէր: Երբ տուն մտան, տեսան երեխան իր մօրը՝ Մարիամի հետ, եւ մինչեւ գետին խոնարհելով երկրպագեցին մանուկին: Ապա բացին իրենց արկղերը եւ Յիսուսի ընծայեցին իրենց նուէրները՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռա:

ՍՈՒՐԲԵՐ ԵՒ ՏՕՆԵՐ

ԱՍՏՈՒՃԱՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

Երկրորդ դարու ընթացքին, երբ Եկեղեցին հետպհետէ կապմուելու սկսաւ, Քրիստոսի տնօրինական կեանքի սկզբնաւորութեան պատահած բոլոր դէպքերուն յիշատակումները սկսան կատարել Աստուածայայտնութեան կամարումին տակ: Քրիստոս որպէս Փրկիչ աշխարհի յայտնուած էր, եւ ասիկա գումարում էր բոլոր այն դէպքերուն, որոնք Քրիստոսի մարդեղութեան Խորհուրդին հետ աղերսուած էին, անոր Ծնունդէն մինչեւ Մկրտութիւնը:

Ուրեմն Աստուածայայտնութեան տօնն էր Գաբրիէլ Հրեշտուակապետի աւետումը, Բեթղեհէմի Ս. Ծնունդը, ութօրեայ թլփատումը, Քառասնօրեայ տաճար ընծայումը, Յորդանան գետին մէջ մկրտուիլը, եւ այս բոլորին ոգեկոչման օր նշանակուած էր 6 Յունուարը:

Սակայն հետպհետէ կապմակերպւող Եկեղեցին 6 Յունուարը Քրիստոս Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Խորհուրդներուն միայն վերապահելով, միւս տօներուն համար սահմանեց նոր օրեր:

Առաջին հերթին, Յիսուս Մանուկին քառասնօրեայ տաճար ընծայումը անջատելով Ս. Ծնունդէն՝ 6 Յունուարէն 40 օրեր առաջ տանելով, 14 Փետրուարը ճշդեց՝ Տօն Տեառնդառաջի: Հրեշտակին աւետումը ինն ամիս եւ տանելով՝ 7 Ապրիլին արձանագրեց՝ Տօն Աւետման Ս. Աստուածածնին: Հայց Եկեղեցին եւս հետեւեցաւ այս նոր տնօրինումներուն:

Իսկ Ե. դարուն, Թարգմանչաց սերունդին կողմէ երբ Հայց Եկեղեցին սկսած էր ընծայուիլ երկնաւոր Հօր, Արեւմուտքի մէջ՝

Լատին Եկեղեցին, իսկ Արեւելքին մէջ Յոյն Եկեղեցին, զանապան պատճառներով, Ս. Մկրտութիւնը եւս անջատելով Ս. Ծնունդէն, 6 Յունուարը վերապահեց Ս. Մկրտութեան՝ Յայտնութեան Ս. Խորհուրդին, իսկ Ս. Ծնունդը սկսան կատարել 25 Դեկտեմբերին:

Այս Խորհուրդներուն բաժանումը ընդունելութիւն չգտաւ Հայց. Եկեղեցւոյ մէջ: Տօնացոյցը 6 Յունուարը արձանագրեց որպէս **«Տօն Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Յիսուսի Քրիստոսի»**:

Հայոց այս կեցուածքը դիւր չթուեցաւ Լատին եւ Յոյն Եկեղեցիներուն, սակայն հակառակ զանապան ճնշումներուն, Հայց. Եկեղեցին տեղի չտուաւ եւ կառչած մնաց Քրիստոնէական Եկեղեցւոյ նախնագոյն դարերու աւանդութեան:

Ահա թէ ինչու Ս. Ծննդեան Տօնին երբ զիրար շնորհաւորենք, կ'ըստենք «Քրիստոս ծննաւ եւ յայտնեցաւ»:

Արեւմուտքի մէջ արեւադարձային տօնը, որ հեթանոսական մէծ տօն կը նկատուէր, փոխարինուեցաւ Քրիստոս Ս. Ծննդեան տօնին հետ, եւ որոշուեցաւ 25 Դեկտեմբերին ոգեկոչել Ս. Ծննդեան իսկ 6 Յունուարինը վերապահել Ս. Մկրտութեան ոգեկոչման: Այս որոշումը հաճելի թուեցաւ Արեւելքին մէջ Յոյն Եկեղեցւոյ, որովհետեւ դժուար էր նոյն օրուան մէջ երթալ Բեթղեհէմ ոգեկոչելու համար Ս. Ծնունդը եւ ապա վերադառնալ Յորդանան գետ ոգեկոչելով՝ Ս. Մկրտութիւնը: Ահա այս պատճառով Արեւելքը եւս Ս. Ծնունդը անջատելով Ս. Մկրտութենէն, զայն տեղադրեց 25 Դեկտեմբերին, Ս. Մկրտութիւնը պահելով 6 Յունուարին:

ՀՈՎԵՒՈՐ ՊԱՏ ԳԱՍ

ԱՒՏԻՌՈՒ, ԶԵՐ ՓՐԿԻՉԸ ԾՆԱՒ

«Մի՛ վախնաք, ձեզի աւետիս մը պիտի տամ, որ ամբողջ ժողովուրդին մեծ ուրախութիւն պիտի պատճառէ: Այսօր, Դափիթի քաղաքին մէջ ձեր Փրկիչը ծնաւ, որ Օծեալ Տէրն է» (Ղկ. 2.10-11): Հրեշտակներուն պատգամն է ասիկա ուղղուած Խրայելացի հովիւներու: Փրկութեան աւետիսը չսկըսաւ Քրիստոսի խաչելութեամբ, այլ անոր ծնունդով: Այդ աւետիսը առաջին հերթին մարդիկ իրենք չտարածեցին, այլ՝ հրեշտակները իրենք: Արդարեւ, աւետիս մը չէ՝ աշխարհի Ստեղծիչին այցը այս աշխարհ: Այո՛, աւետիս մը է: Աւետիս մը բոլոր անոնց՝ որոնք մեղքեն ազատագրուիլ ու մահուան վախեն ազատիլ կ'ուզեն: Յիսուսի ծննդեան աւետիսը ամենուրեք պետք է տարածել: Այդ փորկարար ծնունդին մասին ամեն մարդու պետք է պատմել:

ՄԵՐ ՍՈՐՎԵԼԻՔ ՀՈՎԵՒՈՐ ՊԱՏԸ

Մի՛ գերեզմանեք այդ աւետիսը ձեր սիրտերուն մէջ, այլ՝ տարածեցեք զանիկա: Գացէ՛ք աշխարհին եւ պատմեցէ՛ք անոր Յիսուսի ծնունդին մասին: Ըսէ՛ք անոր, թող չվախնայ մահեն՝ որովհետեւ Անմահը ծնաւ, թող չվախնայ Չարեն՝ որովհետեւ Բարին ծնաւ:

**ՀԱՐՎԱԴՈՐՆՈՐ ՏԱՐԻ
ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ**
Առողջութիւն,
Արեւածութիւն եւ
խաղաղութիւն կը մաղթենիք
բոլորին

ԵԹԵ ԿԱՍ ԵՐԲ ԿՌԴԵՆ...

ԵՐԲ ԱՍՈՒՇՈՅ

ՊԱՇՏՊԱՇՈՒՐԹԻՐՆԸ ԿՌ ՓՄՏՈԵՄ ԿԱՐԴԱՌ, ԱՎԴՄՈՍ 27

Բարձրադաշտակ կը դիմեմ Աստուծոյ, բարձրածայն կը դիմեմ Աստուծոյ, որպէսի լսէ զիս: Երբ նեղութեան մէջ ըլլամ՝ Տէրը կը փնտուեմ, ամբողջ գիշերը բավկատարած կ'աղօթեմ, բայց իմ հոգիս չի միխթարուիր:

ԶԱստուած կը յիշեմ ու կը հեծեմ, որքան կը խորհիմ՝ այնքան աւելի կը վհատիմ:

Չես ձգեր, ո՞վ Տէր, որ աչքս փակեմ, եւ խոռվքէս՝ խօսելու իսկ կարող չեմ: Կը մտաբերեմ հին օրերը, անցած գացած տարիները: Ամբողջ գիշերը մտքիս մէջ նոյն յանկերգը կը դառնայ, որքան կը խորհիմ՝ այնքան հոգիս հարց կու տայ: «Միթէ Տէրը յաւէտ պիտի մերժէ՞ մեկ, եւ այլեւ մեկ բնաւ պիտի չընդունի՞:

Միթէ այլեւս պիտի դադրի՞ ողորմելի, կամ թէ ընդմիշտ վե՞րջ դրաւ իր խօստումին: Միթէ Աստուած իր բարեգութ ըլլալը մոոցա՞ւ, կամ բարկութեան մէջ խեղդե՞ց իր գթութիւնը: Եւ ես ըսի: «Ինծի ցաւ է, որ Բարձրեալի վերաբերումը փոխուած է մեվի հանդէպ»: Քու մէծ գործերդ պիտի յիշեմ, Տէ՛ր, պիտի յիշեմ անցեալին գործած հրաշքներդ: Պիտի խոկամ բոլոր գործերուդ մասին, եւ պիտի խորհրդածեմ մեծագործութիւններուդ վրայ: